

քննադատներու կարծիքը, թէ Թորթերը այն խաղն ուղղակի ճեմատանէն բերած են, զան զի Ռայչեր-էրգրին († 1818) պարսիկ պատմագրին բաժնին նայելով՝ Ջինգրիկանին որդի եւ ժամբողջ Օղտայայի (1227—41) թագաւորութեան ժամանակ արդէն Ծննացի սուրբերայից խաղաքորդներ (Երչուշու) Մոն-զորտան եկած էին. բայց աստի զրեթէ ամէն ժամանակն ընտանիք՝ ծնն ստարկ մը կ'ունենար, որով եւ կրնային այս արուեստն անսնցմէ սորվել:

Հեղինակ կ'ըր վերջաբան իւր Համառօտ, զեղեցիկ սուսմանութեան, Արեւելագիտաց մտադրութեանը կը յանձնէ՝ որ օսմանեան գրասե-կան զրկանութեան հետ զանց շարունակ նսեմ օրրտաօրէ զարգացող արդի ու ժողովրդական զրա-կանութիւնն եւս մշակել:

Հ. Գ. ԳԱՐ.



ՈՂՂՈՍԵՆ ԹԵՐԹԵՐԵ ԻՈՂԿԵՓՈՒՆՆՃ

1. Գուսիթ եւ Մարիամ թագաւոր ամուր Նայկազանը: — «Հայտնի նախնական ծանօթութիւնը հիւսիս-արեւելեան Ռուսաստանի հետ»: — 3. Բարեգործութիւնը: — 4. Գուկանեան մրցանակաբաշխութիւն: — 5. Հարիւր-ամսայ յորանան Ս. Լուս. ազգ. հիւանդանոցին քննու-նոյն: — 6. Օգնութեան մտնող կարօտեալ Հայ Ռուսո-ցիք Գ. Գրույոյ:

1. Գուսիթ եւ Մարիամ թագաւոր ամուր Նայկա-չուիտ: «Բիւզանդական թերթիքն» (Byzantinische Zeitschrift) երկուորեակ պրակին մէջ (թ. 3. եւ 4. էջ 728) Ռուսոցչպետեան Ս. Մաշեղովսկի՝ հետա-քրքրական քննադատութիւն մը գրած է Գ. Հլուսիբրգերի մէկ յօդուածին մասին: Եօզուանն է՝ «Թագուհւոյ մը Տարածանաց ժամանակն ըն-ծայուած փղսկրեայ բիւզանդական տուփ մը, Հուս-մայ կիրեթեան (Kircher) թանգարանին մէջ». որ լոյս տեսած է ի Monuments et Mémoires p. p. l'Acad. des Inscr. et Belles lettres. VI 191—194, արեւագործեամբ: Քննադատականին մէջ Հայոցս համար շահեկան ու հետաքրքրական հետեւեալ տեղեկութիւնները կը կարգաւոր: Այս ըստ Հլուս-բրգերի թ. կամ ժ. գարուն փղսկրեայ տափին բարձրութիւ բարձրաբանգաներուն եւ արձանա-գրութեանց մէջէն մին կը ներկայացնէ արքայա-կան զոյգ մը, վերնարթութեամբ՝ Δαυιδ βασι-λεύς, եւ Μαρια βασιλισσα. «Գուսիթ Թորտոր» եւ «Մարիամ Թորտուհի»: Յասր ասորի անիկ ասոր վրայ մտածելէօ ետքը, կ'ըսէ, սա երազակցութեան յանդեցայ — անուններէն զատելով — թէ այն թագաւորական զոյգը Հայ կամ վրացի ըլլալու է: Այս պատճառաւ վերինացի Միխիթարեանց գի-մեցի: Հ. Յակոբլեոս Վ. Տարչեան կամակար հե-տեւեալ տեղեկութիւնը տուաւ ինքին՝ «Բագա-րատեանց եւ Վասպուրականի Արժրուանց ցեղե-րուն յաւելալ ճիւղերէն Գուսիթ անուամբ բազմա-թիւ թագաւորներ կան: Այսպէս՝ Գուսիթ (Բա-գարատեան) որդի Գուրգենայ կամ Գուսիթ Աճհոզին, Գուսիթ (Արժրուան) որդի Սենէքերիմով (որ ժ.Ս. Գարուն հաւանցելի կայսերակ իշխանութեան օրով՝ ի Սեւրասիա, իւր յաշորը իւր հօր, ամենէն անկի

իրաւունք ունէր յոյն Աղբերաց մէջ βασιλεύς յոր-ջորջուելու), Գուսիթ որդի Աշտույ, Գուսիթ որդի Գագակ Բագարատեանը եւն: Վերջ եւս Գուսիթ անուն թագաւոր շատ ունին (տ. Բրտե՛ Histoire de la Géorgie V. եւ զյայտարհի): Այս թագաւորաց ամուսիններուն սնունդները շատ քիչ անգամ կը յիշուին: Նայնուր թէ Հայք եւ թէ Վերջ Գա-րիմ անուամբ թագաւորներու եւ իշխանուհիներու բազմութիւն մ'ունին, որոնց ամուսիններուն սնունդները շատ յաճախ չեն յիշուել: Ամենէն նշանակալին է Մարիամ թագուհի՝ Բագարատ Գ. Թագաւորին մայրը, վերսրիշեալ Սենէքերիմ (Ար-ժրուան) թագաւորին զուտարը, որ համբաւաւոր Մարմաշէն վանքին արձանագրութեան մէջ (տ. Ալեշան՝ «Շերակ», 149) ինք զինքը կ'անուանէ: «Ես Մարիամ Աւագաց եւ Հայոց թագուհի, զուտար մեծին Սենէքերիմս եւ Թառն Գագակ (Ս.) Հայոց արքայի» եւս. միանպաստէն Գ. պոյիս ճամ-բորդել փորձեց (տ. Բրտե՛ Ա. 313—9, 329): Ռեբեմն այս թագուհին ամենէն անկի իրաւունք ունէր՝ Բիւզ. արքեպոս, մէջ βασιλισσα կոչուե-լու, բայց իւր ամուսինը Գուսիթ չէր կոչուեր, այլ Գուրգէն կամ Գորգի Վ:

Գուսիթ եւ Մարիամ անուամբ ամուսինը Բագարատեանեաց տոհմին երկրորդ զօժին մէջ՝ որ Ցա-րոնայ վրայ կ'իջեւր, որք կը յիշուին, որոնց ճիւ-ղագործիքները հետեւեալն է (տ. Ալեշան՝ «Շերակ», 96, տահմացոյց ծառ ազգատոհմին Բագարատե-ւոյ): Մերթապ Բիւրաստեան (Բագարատեան) երկու որդիներն կրին ծերչարութիւն մը հիմնեցաւ, եւ զիւսուր ճիւղը Վասակ որդիէն, որմէ սերեցան Անույ թագաւորները, Երկրորդ՝ Բագարատայ (Ս.) որդիէն, որ Տարօնայ իշխան էր: Այս թագաւորն կը սերի Մահակ Իշխանայեան (750. † 780), Սա-հակէն՝ Աշտ Իշխանայեան († 819), եւ այս Աշտ Իշխանայեանն ալ (Մերթա, Գուսիթ Ա.) Բագա-րատ (Բ.): Այս Բագարատը բազմութիւն մ'որ-դուց (Աշտ, Գուրգէն, Գուսիթ Ա.) ունենալով՝ բունը շատ ճիւղաորեցաւ, սակայն զիւսուր զինք Գուրգենին ասուր ձայն: Այս Գուսիթ կրնէր Մարիամ, Արժրուանց թագաւորին քոյրը, սուտի եւ Վասպուրականի իշխանուհին (855—914 կա-ռավարող Աշտույ Ա. երկրորդ զուտարը՝ Սոփ-ն, Գերեմիկ Արժրուանոյն ամուսինն էր [Սոփ-ն † 889]): Այս Գուսիթը մեռաւ յամի 894, որ Գուսիթ Ար-տաշէ՛ն՝ βασιλεύς կը կոչուեր, այս պատճառաւ ամենայն իրաւուք կրնար ինքը βασιλεύς: Եւ իւր Մարիամ կրնն ալ βασιλισσα յորջորջուել: Ման-րամանութիւնը ասոնց վրայ առ այժմ չկրցայ զանել:»

Ամենէն վերին յիշատակեալ լծակից անձանց կենաց ժամանակին հետ աղբուր ունեցող տափն արձանագրութեան մէկ տեղը կարծել կ'ըլլայ մեկ-նել, զոր ոչ Հլուսիբրգեր, ոչ իւր խորհրդակիցը Թ. Ռայչեան եւ ոչ ալ Գրեկէն (Graeven) բանով մը կրցած են մեկնել: Այսինքն թէ արձանագրու-թեան վերջն երեք տառ կայ ΑΤΩ. Ատի թուա-կան չէ՛ կրնար ըլլալ: Տարակար չկայ թէ մի քո-րորդ տեղն անպատշաճ է, բայց եթէ մի տեղ Օ զանէր, 6370 կ'ըլլայ, որ կ'ըլլէ՛ 8611/2 յետ Գ.:

Անհատացի է թէ թուանշանները տեղափոխու-
թիւն մը կրած ըլլան, Ան ալ 6000ի տեղ շատ
վերջեր կործանուած կը գտնուին (Գուցէ թէ հաս
աւելի Ա + Աի վրայ է խնդրել, որուն մտադիր կ'ընէ
զիս Բրունոյ կայլ. —) Ես բիւզ. յիշատակարան-
ներու առակն Տասորին մէջ Հայ եւ վրացի պե-
տութեանց բիւզանդական ճարտարագիտութեան
հետ ունեցած ազերին վրայ ընդարձակագոյնս
խօսած եմ, ուսին անկարելի չէ: Իր Տարածեաց
տուփ մը կամ անոր նման բանը՝ յունական արուես-
տանոցներու ապարտուած ըլլային: Բայց այս ամե-
նայն խառնու հիման վրայ յեցեալ ենթադրու-
թիւնները, Գուցէ թէ (ասոր վրայ) աւելի պայ-
ծառ գաղափար մը կարենանք կազմել՝ եթէ տփին
խփին վրայ Բրիտտոսի քով ներկայացուած յմակցաց
տարաբնի միտ գնեմը, Եթէ ուրիշ յիշատակարան-
ներու մէջ խմբին մէջ դասելու գոյնը՝ այն ստեղծ
ներն արուեստէն, եւ այլ մանրամասնութիւննե-
րէն դատելով՝ պէտք ենք լայն աստիճանագր ու
հին կամ ստեղծագործութեան գագաթը յիշեցը-
նող փողովակայ տփերուն կարգը դնել: Այս
տուփ յարաբերութիւն կրնայ ունենալ — Բեր-
կինի Բառասուն վկայից եւ Բերտաուսի յերոստատէժ
Գալատեան փողովակայ տախտակին հետ, գարձեալ
Բրիտտոսի ծննդեան պատկերի մը՝ ի Վատիկան և
Արձանագրութիւններն ստորով իրենց յորինուած
ութեամբը՝ կայսեր մը Վարձեաց հետ պակուիլը
ցուցընող հաղուագիտու փողովակայ կտոր մը կը յի-
շեցընեն ի Բերլին (հրտ. Էլուսթրաթէր), սակայն
այս երկուքն մէջ եղած նմանութիւնները պատու-
հական են:

2. «Հայերէ նախնական ճանաչմանը նկատման»
ուրեւիտն Ռուսագրան էնր: Այս խորագիրը կը
կրէ Պր. Ա. Երիցեանի մէջ նոր աշխատարկութիւնը,
— ինչպէս «Մշակ»-ն (Ռ. 241) կը ընեց —
Մակուայի կայսերական հնագիտական ընկերու-
թեան կովկասի ծիւղին երկրորդ նախնի մէջ կար-
գացուեր է: Երբունի հնագիտան իւր այս աշխատ-
արկութեամբը՝ շահեկան տերկուսութիւններ տուեր
է՝ Հայոց ԺԿ. ԺԵ. եւ ԺԶ. գարեբուն մէջ Ռու-
սոց հետ հաստատած աւելարական յարաբերու-
թեանց վրայ: Հայք Ռուսաստան կ'երթան եղեր
բոս Պր. Երիցեանի — Վոյագ գետին վրայով՝
վաղնջու ծանօթ էր՝ բեր է հմուտ հնագէտը,
այն նամբն, ուսկից յետոյ Անդղիացիք Արխան-
գելսկի վրայով՝ Մակուայ մտան: Հայերն ոչ միայն
աւելարական յարաբերութիւններ հաստատե-
րին Ռուսոց հետ, այլ՝ ինչպէս գտնուած արձանա-
գրութիւնները կը վկայեն՝ քանի մը տեղ եկեղեցի
եւ մատուռ ալ կանուցեր են: Արխանգելսկի աւ-
ելարական ճամբան նոյն իսկ Արքիմիթի անուամբ
յայտնի էր: Մինչեւ այս օրը հիւսիս-արեւելեան
նահանգներուն մէջ գոյութիւն ունեցող քանի մը
ուս եկեղեցիներու ճարտարապետական ձեւը՝ նոյ-
նու կամ նոյն-կրօնական հեղք էր ցուցնէ: Կան
ուս հնագէտներ, որ կը կարծեն թէ քրիստոնէու-
թիւնը Ռուսաստանի մէջ յայտնի էր նոյն իսկ Վա-
գիմիրի յառաջ, եւ թերեւս կովկասի գաղթա-
կաններէն մտցուան: Իրեն յուսարանութիւն Երի-
ցեանի զեկազման՝ անգամներէն մին աւելցուցեր է,

թէ հիւսիսային նահանգներուն քանի մը գիւղե-
րուն մէջ արեւելեան դիւ ունեցող մարդիկ անհ-
որոնց հայ կամ վրացի ծագում ունենայ կան-
շապէս չալ կը զարնեն: Այս նկարագրութեամբ զոս-
ղող գիւղացիները՝ թէեւ իրենց ծագման մասին
բան մը չեն գիտեր, սակայն ինչ ինչ նկարներ ա-
ւելի իր տան ենթադրելու, որ անոնց կովկասե
եկուորներ են: — Մինչևոյն նախին պիտի կարգա-
ցուի եղբ Պր. Ա. Վարյանի քով զեկուցումը՝ «Քա-
ղարիս Ագուստինոս ժամանակագրութիւնը», բայց
ժամանակի սղութեան պատճառաւ յետաձգուեր է:
Ընկերութեան անդամ ընտրուած են ծանօթ գրա-
գէտները՝ Հ. Առաքելեան եւ Գ. Ալանջեան, եւն:
— Մեր անկեղծ շնորհարարութիւնները Հնագիտա-
կան ընկերութեան նոր անդամներուն:

3. Բարեբրձուիւն: — «Հայկական բա-
նաստեղծութիւնը» անգլիերէնի վերանոյ ծանօթ
հայերէնագիր Միս Նիլս Ստոն Բլեքուել՝ «Արշ-
մալը» շարաքանութիւնի Ա6. Թուումը՝ «արագու-
միտող» մը կը պատմէ՝ «Հնդկի աղիւնները կ'օգ-
նեն հայ արբերուն», խորագրին տակ: Բանախիւս
բանաստեղծութեան հնդիկ պար մը, որ Վերիկա
դաստիարակուած եւ քրիստոնէութիւնն ընդունած
է՝ գաւառով իր հայրենիքն (Հնդկաստան) որբ
աղջկան եւ պրիներու ընդարձակ ընտանեկան
պարոց մը կը հիմնէ բարեկամներու ձեռնուու-
թեամբ, որ կը հոգայ ու կը խնամէ սովէն որբա-
ցած եւ այրիացեալ խեղճեր: Ասի ութ տարի
յառաջ խառն խորհրդի հայ աղջկանց մեծ զահողու-
թիւններով Հնդկաստանի սովեկներուն օգնու-
թեան փութարնուն փոխարէն արեւոք, այժմ
վերոյիշեալ հնդիկ պրիս «գառանուն փութը»
նուր մը զերեւ է հայ արբերուն: Այս դրամուն մեծ
մասը՝ հէք հնդիկ պրիներուն եւ որբերուն անունդի
ծախքերուն խնայողութեանը գոյացած է, որոնք
սակն կրկանի իրենց ցորկունան ճաշը զանց աւած
են, որպէս զի իրենցմէ աւելի զելեալ հայ որբուկ-
ներուն — որոնց մեծ «սիրահարութիւն» կը յայտ-
նեն եղեր — օրնէ կարենան: Իրաւամբ այս նուե-
րին փեմութեան քով կ'արօտանան շատ մը հա-
րուսաներու նպաստները: — Պետերբուրգի Հայոց
եկեղեցին («Շարժում» 363) իր հաշուով գերեզ-
մանասան եկեղեցւոյն կից՝ ծերերու համար շքեղ
պատասխան մը կանուցեր է:

4. Ղափտան ժոյնտի-Բիւնիւն: —
Դարձեալ Ռուսահայերն են, որ իրենց վրայ ներ-
բողներ հիւսել կու տան եւ գովութեանց պակ-
ներ բուրել՝ իրենց գիտուն շուրջը՝ «Լուսնայ»
(1901), Քիբը Բ, էջ 479) շնորհաւորելով հայ
գրագէտները՝ գրականութեան գիւրութիւն ըն-
ծայող նոր նպաստի էր համար, կը ծանուցանէ հա-
սարակութեան, թէ Գ. Աւետիս Ղուկասեան, որ
իւր գանացան բարեգործութիւններովն ծանօթ է,
եւ իւր ծաղիքով կանուցեր է ի Տիգրիս, «եկեղե-
ցական-պատմական թանգարանի համար իր շինու-
թիւնը, գրական, որոնք յայտնի էր ազգիս ԱՆՀ. կաթո-
ղիկոսին հաստատուած մի միայուն վարչութիւն
թանգարանի համար», որուն պիտի յամենէ կառ-
կով քանի մը բարեկատու սու կարեւոր կարգա-
գրութիւններ: «Այդ կարգադրութիւններէից մէկն

էլ այն է, կ'ըսէ Պր. Ղուկասեան իւր պատճենական յայտարարութեան մէջ. «որ կտակիր մէջ նշանակել եմ որան հաւորութիւն, իբրեւ անձեան մակնիք եմ մտար, որի տակաւին իւրաքանչիւր մարդ պիտի յատկացուի հայրենի լուսոյն երկնայնոսն ինչպէս իբրեւ մշտնադէմ: Կտակա պիտի կատարուի իմ մասհից յետոյ: — Արք. ցանկալով իմ կառուցած թանգարանի քայունք նշանադրել որ եւ է արժանապիշատակ գործով, եւ որոշելի կտակէս այդ կէտի կատարումը սկսել նոյն իսկ այժմէնից եւ տարիք տարի 500 առօրի ներկայացնելով վարչութեան այդ նպատակով:», կ'ըսէ Պր. Ղուկասեանն, որ իւր գործատեւի գործնականով՝ ժամբայ կը Տրոյէ պէլը՝ կենդանութեան ժամանակն իսկ վայելելու կտակին յառաջ բերած արդեանց ուրախութիւնը:

5. Հարկ-բաժնայ յօրէիւն Ա. Լուս. ուղ. հեռագրութեան միջոցով: — Հերոս յորբէլաններու տարի էր: Տեղի ունեցան երկրաբանայ այլ Տարբերակակն՝ քանուց հինգամանայ Արիւսնոյ՝ դարաւոր գոյութիւն ունեցող, Ալէքիս Բան Տարբերակայ յորբէլանին հանդէսն ալ պիտի կատարուէր, սակայն քիչ մը շատ դանդաղ շարժեցան կ'երեւայ Արիւսնոցը, որով ժամանակին շհասան թէեւ քիչ մ'անապան՝ բայց պիտի կատարուի յորբէլանին Տանդէտը՝ Մարտ 30ին, մասնակցութեամբ Տայ եւ օտար մանչի ներկայացուցիչներու եւ նմանօրինակ Տասնատուութեանց վարիչ մարմիններու: Այս պատճառաւ Արիւսնոյ այս մարդաբանային հինգամութեան արդի Տողաքարանութիւնը՝ յանձնաժողով մը կազմեր է հիւանդանոցին հարիւրամասէն՝ համազգային՝ հանդիսով մը օտնելու համար, վասն զի հիւանդանոցին մէջ միայն տառապել ազգայինը չէն, որ պատասխարուած են, այլ օտարազգիք եւ այլակողքք եւս: Հողաքարանութեան անդամակիցներէն մին՝ Կ. Կուսարդեան, հրապարակեր է համառոտ տեղեկագիր մը՝ շուր չըմանի բաժնուած, որուն մէջ պատկերապէս ել կը ջանայ հիւանդանոցին անցնելը, հարիւրամասնայ չըմանին մէջ անոր կրած փոփոխութիւններն եւ աստիճանական զարգացումը: Տեղեկագիրը պատրաստող Պարսնն իրեն աղբիւր կամ առաջնորդ ունեցնելը միայն ազգայինն առաջնորդարանի դիւանատան մէջ պահուած քանի մը հաստիտար պետական պատանաբար, մէկ երկու հին հաշուեւորածները, սկանառես կամ ակահալարք ձերուներներու վկայութիւնը եւ վերջապէս լրագրութիւնը, մնասանդ 79ի նորագուծներէն վերջը: Բարեխիբական հաստատութեանս վկայ գրուած է ցան ստտ անդ, նաեւ թերթի մէջ ալ, բայց աւելի բնագրական, ամփոփ ու կատարելալ գրած է մեր Մեծ. Հայրենի մին՝ Ա. Ա. Ալէքսիս Գործարարներին մէջ պատկերապարզ, արձանագրութիւններով եւ յիշատակարաններով եւն. եւն: Զմիւռնիոյ Ալէքիս Բան Տարբերակայ տեղեկագիրն հետ խմբագրութիւնս բնդունեցաւ յայտարարութիւն մէն ալ, որուն մէջ կը բացատրուի ու կը շեշտուի հարիւր-

ամնայ յորբէլանի նպատակը: Այն դիւանաբ կէտը, զոր ամեն բարեխիտ ու ճշմարիտ Հայու ուշադրութեան կը յանձնէր: «Սա է թէ Իսթիք, հարգողակցութեան բերմամբ, վերջին տարիներն մէջ մանաւանդ՝ բնակութեան երկրորդ կենդան մը եղած է, ազգային պանդուխտ Հայերու համար, որոնք գունդագունդ քաղաք կը դիմեն Տարսուսի միջոցներ ճարելու նպատակով, եւ որոնցմէ շատերը խնկերու եւ նիդոզներու անասալը միջնորդութեան մէջ տկարացած՝ Հիւանդանոց կը փոխադրուին ըստ եւ դարձան գտնելու համար: Գիւրիկն է երեւակայել թէ այսպիսի անխուսափելի հարկի մ'առնել որքան որ տաճարի Հիւանդանոցի արդէն իսկ անձուկ պէտքէն, եւ թէ որ աստիճան կը դժուարանայ այն խոնձորէն կատարելու իր վկայ գրուած պարտաստութիւնը: Հետեւաբար պատահանատուութեան բնագրական բաժնի մը կը ծախանայ մտիկ եւ հեռաբանկ ամեն ազգայնոց վկայ՝ Երբեմնեան օտն գեղեցիկ առիթով եւս նիւթակալս ստարո կանգնիլ այդ Հաստատութեան անվտանգ եւ անխախտ պահելու համար անոր հանրօրոնս եւ պատուաբեր գոյութիւնը:», Երբեմնեան հանդէսէն վերջը նուիրատուաց անունները պիտի հրատարակուին:

6. Օգնութեան օնորդ խորհուրդ Հայ Ռուսաց Վ. Պրոստ: — Մեր առջին ունեցիք Հաստատութեանս կանոնադրերը, որուն վկայ ժամանակին տեղական մամուլը գրեց արդէն դէմ ու թերս Ռուսի հարկ չկայ հոս խօսիլ կանոնադրին ծանօթ պարունակութեանս վկայք: — Մենք ուրախ ենք, որ վերջապէս լաւ թէ գէշ, կարող Ռուսացաց օգնութեան նպատակ պիտի տրուի. իսկ ուսանող, դերասան եւ գրագէտ գործիչներուն վկայ հաղի կը խորհուրդ...:

Որպէս զի «Օգնութեան սնտուկը» խորհուրդ Ռուսացաց նպատակ լծարէ՝ պէտք է որ գործադրուին 300 ոսկւայ հասանի Իւր հասոյթի անհական լաւ աղբիւրներովն եւ բարեբար անձանց նուիրատուութեամբ: «Օգնութեան սնտուկը շուտով ձեռք պիտի կարկանդակ կարող ուսուցիչաց: Ի. Պրոստերեան ԻՓ. Ի 100 ոսկի նուիրատուութիւնը ծանօթ է. բացի այս գումարէն՝ կը յաւելու «Մազիկն» Թ. 189, յանձնաժողովը մինչեւ այսօր կրցեր է գոյացնել 1500 դր: Կը լսեցի նաեւ թէ հիմայ սկսեր են փոխան ծաղիկփունջի» նուիրատուութիւն մ'ընել մէ թէ ազգ. Հիւանդանոցին, այլ Օգնութեան սնտուկին: Բայց այս կ'ըլլայ՝ Առնուլ հասց քաղցեցը եւ արկանել — ուսուցչաց, ...» ԿՔՏԻԿ

1 Գործիւնք եւ նուիրատուութիւնը սղել՝
Mr. Nichean H. Harentz
Hôpital Arménien
SMYRNE (Turquie d'Asie).



1 Գործիւն Հ. Յովիթ Ա. «Հայք ի Զմիւռնիս եւ ի Իշխակոյս» Տոմար Ա. տպ. Առնուլ, 1899, էջ 144—176: